

կով մը. և որքան աւելի չափեց անիկա՝ զինքը միւս մարդերէն զատող այդ անջրապեսը, այնքան աւելի յատակօրէն հառկցաւ Աստուծոյ հետ իր յարարերութիւններուն բացառիկ հանգամանքը:

Այդ զգացումն է, տակաւին տարտամ և միամիտ, զոր անիկա կ'արտայայտէ երկոտասանամեայ հասակին, տաճարի տեսարանին մէջ, և որ, աւելի ետքը խորհրդածեալ համոզումի մը փոխուելով, զայն անդեպեւ կը զարձընէ իր յայտարարութիւններուն մէջ։ Ազգելու համար, իր ծըրագրին համեմատ, ամբողջ աշխարհի վրայ, անիկա աշխարհի կը ներկայանայ նախի իրրեւ ենոփայի Օծեալը. այսպիսի էր, ինչպէս տեսանք, իր մեսիական պաշտօնին մտսին իր կազմած գաղափարը։ Եւ սակայն բաւական չէր որ Յիսուս գիտնար թէ ո՛վ էր ինքը, եւ թէ ի՞նչ կ'ուզէր. պէտք էր նկատի առնիկ նուե իր ըջապատը և հոն տիրող տրամադրութիւնները, որոնք, ինչպէս պիտի ցոյց տայ իր գործունէութեան վախճանը, կրնային լուրջ արգելք մը ըլլալ իրեն։ Դործելութեան ամէն ծրագիր՝ կ'ենթադրէ ծանօթութիւնը թէ՛ ձեռք բերուելք առարկային, և թէ՛ գաղափարներուն անոնց որոնց գործակցութիւնը անհրաժեշտ կը նկատուի. արդ, Քրիստոսի և իր գործին նպատակը ճշգելէ վերջ, մեզի կը մնայ տակաւին հետազօտել թէ այդ ծըրագիրը ո՛րքան կը համապատասխանէր Իսրայէլի հաւատալիքներուն։

Ժ. Պ.

ՀԻՆ ՈՒԽՏԻ ՔԱՂԱԿԱՑԱՊԵՏԸ

Ա. — Ընտրութիւնը.

Քահանայապետ ախտղոսը տրուեցաւ նախ Մովսէսի եղրօր Ահարոնին, տպա՝ անոր յաջորդներուն։

Աստուծած ինք ընտրեց Ահարոնը (Ելք իր. 1): «Երբ մեռաւ ան, կ'ըսէ Յովսեպոս, իր որդինները յաջորդեցին իրեն, ու այնուհետեւ միեւնոյն պատիւը տրուեցաւ իր սերունդին։ Աչ ոք կրնար Աստուծոյ քահանայապետը ըլլալ՝ եթէ չկրէր Ահարոնի արիւնը։ Միւս ցեղերէն ոչ մէկը, նոյն իսկ թագաւորը, չէր կրնար քահանայապետական պատիւին արժանանալ» (Հնիսու. Գիրք ի. Գլ. Ժ. 1)։

Քահանայապետին մտնէն յետոյ սովորաբար կ'ընտրուէր անոր անսղանիկ որդին, բայց ընտրութիւնը, որ, ինչպէս կը կարծուի, կը կատարուէր զլիսուոր քահանաներու ձեռամբ, կարելի էր նաև կայացնել անոր եղբայրներէն մէկուն վրայ։

Ահարոնի յաջորդեց Եղիազար որ իր կենդանի որդիններուն ամենէն տարեցն էր։ Ճեղիի ժամանակ, մեզ անձանօթ պատճառով մը, քահանայապետութիւնը անցաւ իթամարի ճիւղին, որ Ահարոնի չորրորդ որդին էր։ Ետքէն Առղոմոն պաշտօնանկ ըրաւ Արիաթար քահանայապետը՝ իր մատնութեան ու ապստամբութեան պատճառաւ ու պաշտօնը յանձնեց Եղիազարի ցեղէն Սաղովկ քահանայալին (Գ. Թագ. Բ. 35)։

Քարելոնի գերութենէն յետոյ քահանայապետութիւնը անցաւ նախ հայրերէն որդիններուն, ապա քաղաքական իշխանութիւնը իրեն վերապահեց քահանայապետներ անուանելու իրաւունքը։ Այսպէս Սիւրիոյ թաղաւորը Անտիոքոս Դ. Եպիփան իրարու ետք մինիաս Գ. ի յաջորդ կարգեց երկու անարժան քահանայապետներ՝ Յասոն և Միննեղաւոս։ Վերջինս չէր պատկաներ նոյնիսկ Ահարոնի ցեղին։

Ամպարիշտ Յակիմոս, պաշտօնի անցած Դեմետրիոսի ձեռամբ, թէև Եղիազարի ընտանիքէն չէր, բայց Ահարոնի ցեղէն ըլլալուն համար ուրախութեամբ ընդունուեցաւ ժողովուրդէն (Ա. Մակ. կ. 14)։ Յու-

ԽՈՐՀՈՒՐԴ ԵՒ ԽԾԱՔ

Մեր մէջ արդարութեան առաջին զաղախարը կը ծնի ո՛չ քէ մեր պարտին, այդ մեր իրաւումին։

*

Խմասունը միայն ազա հ։

*

Երբ զիսեա՞ զիսեալ քէ զիսես, եւ երբ չես զիսեր՞ զիսեալ քէ չես զիսեր — այդ է ճշարիս զիսուրինը։

*

Դպրոցականը, որ առաջինուրեան սկզբունիւրել սկրելու հասած է եւ սակայն կ'ամցնայ զիշ հազուսներէ եւ կոչ կերակուրէ, սակայն յարմար չէ կրուրիւն սամարու։

դա Մակարէի երկու եղբայրները՝ Յովհաթան և Շմաւոն, որոնք ժողովուրդէն ընտրուեցան (Ա. Մակ. թ. 28-31, ԺԴ. 46-47), Եղիազարի ընտանիքին կը պատկանէին։

Վեց քահանայապետներ յաջորդաբար ընտրուեցան Մէծն Հերովդէսէն և երկուքը՝ անօթ Արքիղայոս որդիէն։ Խոկ ասոնցմէ վերջ եկողները նշանակուեցան նախ Սիւրիոյ կուսակալ Կիւրենոսի ու ապա՝ անօր յաջորդներուն կողմէ։ Հրէտկան պատերազմին ժամանակ ամենէն վերջին քահանայապետը դարձեալ ընտրուեցաւ ժողովուրդէն։

Առաջնիերը ցկեանս էր քահանայապետի պաշտօնը։ Արիաթար միայն Բարելոնի գերութենէն առաջ՝ ի կենդանութեան պաշտօնանկ եղաւ։ Ետքէն երր ընտրութեան իրաւունքը խլեց քաղաքական իշխանութիւնը՝ սովորական դարձան բռնադատեալ հրաժարումները։ Այսպէս 70 թուականին Տաճարի կործանումը կանխող վաթսուն տարիներու միջոցին այնքան քահանայապետներ պաշտօնի կոչուեցան՝ որքան որ կոչուած էին Մովսէսէն սկսեալ մինչեւ Բարելոնի գերութիւնը՝ եօթը դարերու ընթացքին։

Քահանայապետութեան համար պահանջուած ու եւ է տարիք չէր ճշգուած։ Կը կարծուի թէ ընտրեալը պէտք էր ըլլար առնուազն քսան տարեկան, Յովհսէպոսի Ղեւտացիներու մասին սա զրածին համաձայն։ «Անոնք ծառայութեան կը մտնէին իրենց քսան տարեկանին և կամ անէլ վեր, ըստ իրենց պաշտօնին եւ դասակարգութեան (Բ. Մնաց. ԼԱ. 17)։ Սակայն Արիստորուղոս տասնեօթը տարեկան էր երր քահանայապետ կարգուեցաւ Հերովդէսէն օ (Հնիս. Գիրք ԺԵ. ԳԼ. Գ. 3)։

Բ. — Նուիրազործումը.

Այս ծէսը Եհովան ինքն խոկ հաստատեց (Ելք Իթ. 1-37), եւ Մովսէս ճշդութեամբ կատարեց Աստուծոյ Հրամանը՝ իրերե քահանայապետ նուիրազործելով իր Ահարոն եղբայրը։ Արարողութիւնը տեղի ու նեցաւ Վկայութեան կորանին առջեւ, ամբողջ ժողովուրդի ներկայութեան, հետեւալ կերպով։ Նախ լուացում՝ ի նշան մաքրութեան, զոր կը պահանջէր պաշտօնին սըրբութիւնը, ապա՝ զգեստաւորում — շապիկ, պատմուճան, եփուտ, լանջապանակ,

գօտի և խոյր՝ վրան սրբութեան պսակով։ Ամենէն վերջ օծում՝ գլխու և ձեռքերու Նախապէս օծուած էր արդէն սեղաննը՝ ցոյց տալու համար թէ Աստուծոյ նուիրուած քահանայապետն ու սեղանը անբաժան են իրաբմէ։

Հրէտկան աւանդութեան մը համաձայն անյայտացաւ աօծութեան խւզը Թաղդէցւոց Տաճարը կործանած ժամանակ, 588ին (Ն. Ք.): Թալմուտը քահանաներու երկու դասակարգ կը յիշէ — աօծեալ ներ եւ զգեստաւորեալ»ներ։ Վերջիններս կը նուիրազործուէին միայն զգեստաւորումով։

Ահարոնի քահանայապետական օծումը վերջ գտաւ երեք զոհերով։ Ֆէկը մեղի գուարակը (Ղեւտ. Բ. 14-17) կամ սովորական զոհը, երկրորդը՝ ողջակի խոյր (Ղեւտ. Բ. 18-21), և երրորդը՝ օրինուրեան խոյը, որուն արիւնը սրսկեց Մովսէս Ահարոնի պատմուճանին վրայ (Ղեւտ. Բ. 22-32)։

Եօթն օր Ահարոն զիշեր ցերեկ անխափան մնաց Վկայութեան կորանի դրան մէջ՝ Տիրոջ պահպանութիւնը ընելու համար, ու այդ շարթուան ամբողջ ընթացքին ամէն օր մատուցուեցան վերև յիշուած երեք զոհերը (Ղեւտ. Բ. 32-36)։

Քահանայապետի նուիրազործման այս արարողութիւնը ապա շարունակուեցաւ քանի մը դար։

Գ. — Զգեսները.

Քահանայապետի զգեստները երկու տեսակ էին, պարզ քահանաներու զգեստներ՝ պատմուճան, գօտի, գլխանոց կամ զիլի ծածկոյթ, և բուն քահանայապետական զգեստներ — եփուտ, լանջապանակ, մանիչակտրակ կապոյտ կամ կապուտակ պատմուճան, սովիէ թիթեղ, որուն վրայ քանդակուած էին Մբուրիսն Տեառն բառերը, ազնիւ բեհեղէ կամ կտաւէ պարեգու (շտպիկ), նոյն նիւթէն խոյր ու սեղանպործուած գօտի։ Աւելորդ չենք համարիր նկարագրել մէկ քանին այս զգեստներէն կամ զարգերէն։

Եփուտը կը բաղկանար թեթեւ լանջապանէ մը, զայն մէջքին ամբացնող երիկէ մը և ուսականերէ կամ վականներէ։ «Վերջիններս, կ'ըսէ Յովհսէպոս, արմկաչափ լայնութիւն ունէին ու բաց կը թողուէին կուրծքին մէջտեղը»։ Վականները ունէին

կտաւէ լայն ժապաւէնի մը ձեւ ու կը շըրջապատէնի իրանը՝ մէջքէն մինչև անութեները։ Լանջապանը հիւսուած էր նուրբ բեհեղէ։ առեղնազործուած կապուտակ, ծիւրանի և կրնակի կարմիր թելերով և ճամկաւորուած ոսկի թերթիկներով (Ելք Իթ. 6, լթ. 2), Գօսին, որ ամուր կը պահէր լանջապանին վարի մասը, նոյն զոյներով մինոյն նիւթէն շինուած էր (Ելք Իթ. 8, 27, 28, Իթ. 5, լթ. 5, 20, 21, Ղեւտ. լ. 7)։ Վակասները կամ ուսակաները կը բաղկանային աջ ու ձախ կողմերէն ձգուած երկու կտաւէ երիզներէ, որոնք զոյգ զոյգ կը ճարմանդուէին ուսերուն վրայ (Ելք Իթ. 7), ու այնտեղ կային երկու յդկուն եղջնգաքարեր, որոնց վրայ փարագրուած էին Խորայէլի տասներկու ցեղերու անունները, վեցը մէկ և վեցը միւս քարին վրայ։ Եփուտի կուրծքին վրայ բաց թողած տեղը զետեղուած էր լանջապանակը, որ՝ եփուտին հետ՝ կը ծառայէր պատգամ հարցնելու Եհովայէն։ Ան քսոնական հարիւրորդամէզը կողմերով քառակուսի հիւսուածք մըն էր, մինեւոյն նիւթէն ինչպէս եփուտը, ու ինք իր վրայ ծալլուելով տեսակ մը զրպան կը ձեւացնէր ու կը պարունակէր Ուրիմը և Թումիմը։ Անոր ագուցուած էին երեքական շարքի վրայ չորս կարդ ձեւացնող տասներկու թանկազին քարեր, որոնք Խորայէլի տասներկու ցեղերը կը ներկայացնէին, իբրև նշան՝ յանձին քահանայապետին անոնց եւս ներկայութեան Եհովայի առջև։ Լանջապանակը ոսկիէ հիւսուած ոլրուն շղթաներով և ոսկի ողակներով ամրացած էր քահանայապետի կուրծքին (Ելք Իթ. 7, Իթ. 11-12, լթ. 16-19)։ Գօտին մաս կը կազմէր եփուտին ու կտաւէ հիւսուած էր անոր նման (Ելք լթ. 29)։ Վերջապէս խոյը, ան ալ շինուած կտաւէ, ունէր տեսակ մը փաթթողի ձեւ (Ելք Իթ. 4, 39, Իթ. 6, լթ. 28)։

Դ. — Պատօնը.

Քահանայապետը գերագոյն պետն էր աստուածային պաշտամունքի վերաբերեալ ամէն զորձերու։ Ան կը մատուցանէր բարակ ալիւրով և իւղով կրակի վրայ եփուած ամէնօրեայ հացի ընծան (Ղեւտ. Զ. 19-23)։ Խոկ օրական զոհերը քահանաներու ձեռքով կ'ըլլային յանուն քահանայապե-

տին։ Վերջինս մեծ տօներուն միայն կը մատուցանէր, պատգամ հարցնելով նախ նւրիմի և Թումիմի միջոցաւ (*)։

Քահանայապե՛տը միայն հանդիսաւորապէս Սրբութիւն Սրբոցը մտնելու իրաւունք ունէր (Ղեւտ. Ժ. 2, 3, 17)։ Անիւկա Տաճար կը մտնէր Շաբաթի և ամսագլուխներու արարողութեանց և մեծ տօներու հանդիսութեանց առթիւ։

Քագաւորութենէն առաջ պարզ գտաւորներ էին քահանաները, իսկ գերագոյն դատաւորն էր քահանայապետը։ Բարեկոնի գերութենէն յետոյ քահանայապետը կ'անդամակցէր Սինեղրիւնին ու շատ անգամ կը նախագահէր անոր։ Այս իրաւունքով էր որ Կայիշափա, իբրև պաշտօնի վրայ եղող քահանայապետ, նախագահեց մեր Տէրը դատապարտող ժողովին։

Եթէ քահանայապետը արգիլուած ըլլար պաշտօնագարելէ, անոր տեղ կ'անցնէր քահանայ մը, որ կը կոչուէր ծառայող բանանայ կամ երկրորդ բանանայ։ Կան ասոր քանի մը օրինակները։

Ե. — Դերը՝ կրօնական եւ ընկերական տեսակիւնով.

Քահանայապետը բացի սուրբ մատեաններու և մարգարէութեանց գերագոյն ուսուցիչն ու մեկնիչը լլլալէ՝ էր նաև Աստուծոյ տան եւ սրբութեանց վերին պաշտօնեան։ Սրբավա՛յն էր միայն իր տեղը և ոչ այլտեր։

Պարզ զեւտացի մըն էր Սամուէլ, որ օծեց Սաւուզն ու Դաւիթիթը։ Ետքէն Եղիա եւ Եղիսէ մարգարէներն էին որ ձեռք առին ազգին բարոյեկան առաջնորդութիւնը։ Եղան քահանայապետներ որ միջամտեցին հանրային զործերու, իբրեմն ի վես և երբեմն, ինչպէս Հեղի և Յովիադա, յօգուտ երկրին։

Դերութենէն յետոյ Յաղողուս, ըստ Յով-

(*) Պատգամ հարցնելու այս զործողութիւնը, ծանօթ թերեւս միայն բանանայապետներուն, խորհրդաւոր կը մնայ միզ։ Կը կարծուի թէ Ուրիմը եւ Թումիմը հանդիսաւոր բան մըն էր բան միւսները եւ երաշխաւորուած էր Աստուծմէ, որ երկու թանկազին ակունքներու միջոցաւ կը պատասխանէր այս կամ ոչ, մինչ պատասխանին մերժումը կը յայտնուէր այնպիսի եղանակով մը որ անծանօթ կը մնայ մինչեւ այսօր։

սեպոսի, քահանայապետական զգեստաւուրումով Մեծն Աղեքսանդրի դէմ եղաւ ու իր ժողովուրդին համար անոր բարեացակամութիւնը հայցեց, ցոյց տալով նոր կայսրութեան մը հիմնուիլը զուշակող Դանիէլի մարգարէութիւնը (Հնիս. Գիրք Թ. Գլ. Բ.):

Սուրբ և հոյակապ քահանայապետ մը եղաւ Ռնիսա Գ. որ պաշտամնեց Տաճարը Հեղիոդորի ոտնազութեանց դէմ (Բ. Մակ. Գ. 1-35):

Ցաջորդ զարտչջանին կը սկսի արդէն քահանայապետութիւն անկումը: Բացառութիւն են Յովիսաթան, Շմաւոն և Յովհաննէս Հիւրկանոս մակարայցի քահանայապետները, որոնք, որքոն քաջարի նոյնքան պատկառու կրօնքի հանդէպ, մատաւորապէս հօթանասուն տարի իրենց ձեռքին մէջ պահեցին թէ՝ կրօնական և թէ քաղաքական իշխանութիւնները: Իսկ Յովհաննէս Հիւրկանոսի որդին Արիստորուզոս Ա. սպաննեց իր մայրն ու եղբայրը: Աղեքսանդր Յաննէսո, Արիստորուզոսի եղբայրը, ամբարտաւոն ու պատերազմիկ մէկը եղաւ աւելի՝ քան կրօնական զգացումի տէր քահանայապետ մը: Յաննէսոսի որդին՝ քահանայապետ-թագաւոր Հիւրկանոս Բ. զահազորիկ եղաւ իր եղբօր՝ Արիստորուզոս Բ.ի ձեռքով: Ասոր օրով էր որ եղաւ հոռմայեցի զօրավարը Պոմպէոս ու անձամբ մտաւ Արբութիւն Արբուցէն ներս և պարզ ազգապետութեան մը վերածեց Հրէստանը՝ Հռոմի գերիշխանութեան տակ:

Սաղուկեցի նիւթապաշտ քահանայապետները, որոնք չէին հաւատար ո՛չ հոգիի անմահութեան և ո՛չ յաւիտենական կեանքին, պերճ կեանք մը կը վարէին ու կ'արհամարէին ժողովուրդը, անպատուելով իրենց նուրբական սքեմը: Անոնք զըրամով կը դնէին քահանայապետութիւնը ու ապա աւելի վճարողին կը փոխանցէին զայն, ու այսպէս իրենց շահազիտութեանց ասպարէց ընելով կը սրբապղծէին Աստուծոյ Տաճարը: կը յափշտակէին մինչեւ իսկ պարզ քահանաներու իրաւունքը եղող տասանորդները:


Այս շջանին է որ քաղաքական իշխանութիւնը, որուն գլուխը կը դոնուէր Մեծն Հեղովդէս, իր ազգեցութեան տակ առ-

նելու համար քահանայապետները՝ անոնց զգեստները պահել սկսաւ Անտոնինեան աշտարակին մէջ, որոնք մեծ տօներու ասիթով միայն գուրս կը հանուէին անկէ: Պոնտացի Պիղատոսի միհնեւէն յետոյ՝ Միւրիոյ կառավարիչը Վիտելլիս արտօնեց որ յետայնու քահանայապետները ազատորէն գործածեն իրենց նուրիական զգեստները:

Այս դարաշրջանին չեղան այլեւս ցկեանս պաշտօնավարող քահանայապետներ, արտագարակ իրարու յաջորդելնուն պատճառաւ: Այսպէս քսան և ութ քահանայապետներ պաշտօնի անցան հարիւր հինգ տարուան միջոցին, այսինքն՝ Հերովդէսի զահակալութիւնն մինչեւ Երուսաղէմի պաշարումը (*): Պաշտօնանկութիւնն ետք ալ քահանայապետները կը պահէին իրենց տիտղոսները: Յիսուսը զատապարտող ժողովին մէջ կային եօթը նախսկին քահանայապետները:

Հին Աւխտի քահանայապետութեան, որ ստուերն ու նախսատիպն էր Նորին, միծագոյն ոճիրը եղաւ չնանչնալ և մահուան դատապարտելը Աստուծոյ Որդին և յաւիտենական քահանայապետը Յիսուս Քրիստոս, ոճիր՝ որ շատ չանցած պիտի քաւուէր Հրէից ազգի չարաչար պարտութեամբ և Երուսաղէմի Տաճարին հիմնայատակ կործանումով:

Հայացուց՝ Մ. Յ. Ն.



ԽՈՐՀՈՒՐՁ ԵՒ ԽԾՍՓ

Փոխանակ լշանակու թէ ուրէ պաշօն չունիս, հոգ տար խորհելու թէ ինչպիս կրնա ինքինից պաշօնի յաւմար կացուցանել: Փոխանակ նեղուելու թէ տակախն յև անցուած, շանա որ անցուելու արձանի ըլլա:

*

Երբ կը տեսնես բարի մարդ մը, խորհի անոր նմանելու մասին: Երբ կը տեսնես յար մարդ մը, դուն բու պիրս ֆնն:

*

Դիւրին չէ գտնել մարդ մը որ երեւ տարուակ ինքնակրորդենք յետոյ նասած ըլլայ երշանկուած:

(*) Աննա, որ 15 թուականին (Յ. Ք.) պաշտօնանկ եղաւ Վալերիոս Դրասոսէն, իր որդիներէն հինգին քահանայապետութեան ականատիս եղաւ: